

Առէք յայտնի է որ մեր ազգին մանրամասն գիտութիւնն ուսումնափելուն եւ ազգն ամբողջ զովին եւ ճշգիւ ճանչնալու հայ պարագրութիւնն ինչ մեծ կարեւորութիւն ունի: Որչափ անթիւն են ազգագրական հրատարակութիւննք ուրիշ ազգաց մասին, իսկ մեր ազգագրութիւնն շատ սակաւ եւ ցիրուցան գործոց մէջ աւանդուած է: Անդ համար սրտի կատարեալ ուրախութեամբ կողունենք այսպիսի մասնագիտական օգտակար ձեռնարկութիւնն ըլ, որ թէ մեր եւ թէ եւրապացի ամէն կարդի գիտնոց մեծ ծառայութիւն պիտի մաստոցանէ հայագիտութեան համար:

Էսական պահանջը մը մեզ լիուլի գոհացուն կ'ազդէ այն է խմբագիր-հրատարակչին ամենամընթանըն գրական աւանդուած է, ասեն մը ուսումնական (— իւր հայերէն հրատարակութեանց մէջ նշանաւոր են՝ “Քաւակիր բորբմննը”, որ փոքրիկ մէկ մասն է համառօտեալ՝ մէծ գողովածոյի մը) — եւ ուսուցչական կեանք վրած, այնուհետեւ վկիննա Միթթարեան Հարց քով մատենագրութեամբ պարապած է իր վկա ամիս. յետոյ Փարիզի Սարդարանական դպրոց (École d'anthropologie) յաճախած եւ վկայական վերտունած է: Պր. Ե. Լալայեան վերընքն Փարիզի Մարդաբանական ընկերութեան թղթակից անդամ, եւ ժողովադատական աւանդութիւններու Ընկերութեան (La Société des traditions populaires) դործան անդամ ընտրուած է: Ինչպէս կը լսենք նաեւ անցեալ ամիս Փարիզի Մարդաբանական ընկերութեան ժողովին մէջ յարգիլ Պարոնը՝ “Հայոց նախնի պատմական երգերուն եւ ժողովադատական աւանդութիւններուն վրայ դասախուութիւն մ'ըրեր է, որ անչափ ծափահարութեամբ ընդունուեր եւ որոշուեր է նյոյ ընկերութեան Bulletinի մէջ տպագրել Եւ արգեն Պր. Ե. Լալայեան La revue des traditions populaires ամսագրին մէջ շարունակաբար կը հրատարակէ “Հայէկան աւանդութիւններ եւ մարտիսապաշտութիւննք” յօդուածն: “Նաև վերջն օրերս ի Լոռան մանկավարժութեան քննութիւն տուած է Պր. Ե. Լալայեան եւ վկայական ստացած:

Այս ամէնէն յայսնի է որ գործը կարող անձի մը ձեռքն է, եւ մէկ կը ձանձնանք իւր աշխատասէր եւ անխանջ յարատեւ բնութիւնը: Այս թերթը հրատարակելու գաղափարը, որչափ

մէկ գիտենք, նոր յլլացած չէ Պր. Ե. Լալայեան, այլ այս իր տասն տարիկ հետեւ յարդիկ Պարանին գաղափարականն եղած է, եւ առ այս ինգինքն այսչափ յաշողութեամբ պատրաստելն ետեւ՝ կրնակը ապահովագիս գոշակել՝ որ “Ազգագրական թերթն, մեր ամենալաւ հրատարակութիւններէն պիտի ըլլայ: Եւ կ'ըլլայ եթէ Պր. Խմբագիր-հրատարակին գիտնայ իւր ձեռնարկութեան միայն ամենայարմար գործակիցները ընտրել եւ իրագէտ անձանց կատարեալ վատահելի ժողովածութենքներն ու գրուածներն ընդունի միայն, որպէս զի աւագի վրայ տուն շինելու չստիպունք, եւ անտես չառնէ հրատարակութեան հանգամանքները:

Հ. Գ. Գ.



## ՄԱՑԵՆԱԽՈՍԱԿԱՆ

Ա. Կ. ՍԵ-ՔԷԼԻՄԵՆՏ — Շշմարիտ Կինը. Հետեւողութեամբ Ոկտեմբ Թէյրի, Կ. Պոլիս 1894. Տպար. Յ. Մատթէուսն ջ էլ 220. Գինն՝ 5 Ղը:

Ազգիունք որ կը ծնանին ու կը զարգանան կոչուած են մարդկային ընկերութեան մէջ ընդհանրապէս եւ մասնաւորապէս նյոնին ամէն մէկ մասն կամ ազգին մէջ գեր մը կատարելու, գեր մը՝ որ յնիկեան այնպէս պատրաստուած չէ, որ նյոնն կատարող ուրէ անձը տուանց մէծ զանքիք հանդիսատեսի թեթեւ զարդութեան առիթ կամ անցողաբար ազդեցող մ'ըլլայ: Ընդհանրապէս այնպիսի բնորոշ յատկան թեամբ օժտուած ու դժուարակնձրու է այս գերը, զօր թէ անշարժ կեանքով չափ նյոնին մէջ չընկլման անձ մը տուանձնէ, անտառակ կ'ըլլայ պյուսի զիշէ ու կերպարանող ազդեցութիւնն արտագրել, որ այս գերին նորգերուն մէջ պօզուած է: Հարկ չկայ մարդիր ընկել՝ թէ գժուարին գեր ըսկեց հու գլխաւորաբար ծանր պարտաւորութիւններով մեռնաւորուած մայրական կուռմը կը հասկընանք, զօր գարգացած աղջկունք ձեռք կարկանդալվ ընկերի, իրրեւ սիրու երբեմն նյոն իսկ իրեւ գլուխ ընտանիք ըստած շրանակին պիտի կատարեն: Դերին գժուարութեան իսկոյն յայսյանդիման կ'ըլլայ եթէ մատենք՝ թէ լոկ զգայական կամ մարմնային որդեննութիւնը չէ որ կիր մայրութեան պատույ աստիճանը կը վերացէ, այլ բարցական մարդու հոգեհեկան ու մաւարու ծնունդն է, որ կրթութեան ձեռոքով

Կ'ըլլայ, ըստ որում՝ կրթութիւնը ֆիզիքական որդենութեան հոգեկան հողմն է եւ իբր ծաւալիչ՝ հոգեկան գյացութեան մարդկութեան մէջ:

Վեծ է որքեմ կնոջ ունենալու ազգեցութիւնը, եւ եթէ նկատենք եւս՝ թէ կնոջ ընդհանրապես ազցի մը կեանքին վրայ գործելի ազգեցութեան մանր միւլաւորուած թեկերմ այնպէս չեռու կը տարածուին, որ գրիթէ գժուարին է անսոց որոշ այսհման մը ճեցլ, պէտք ենք ըսել՝ թէ անհմանմատ գերազանց է կնոջ կոչուածու որուն համեմատ կատարեալ յաջողութեամբ գործելու համար՝ բնական, բարդացական ու մատու որ գերազանց զարգացման մէկ խօսքով կ ատարեալ յարմարութեան կը կարսոի — զը գլաւորաբար կրթիչ առաջնորդներու ազգեցութեաններքին պիտի ստանայ:

Այս քանի մը գ աղախմտներն հարկ համար լցանք կրկնել որ. Սէբէմանի գործին արժանաւորութիւնը մատանանիշ ընելու նպատակաւու: Մէր հայկազուն աղջիկներն ալ վերցիչեալ կոչումն ունին, կը կարսին նոյն կրթութեան ու յարակից ընդուրապատճեններու և յասպիսի ընտիր առաջնորդ մը թէւե գրաւոր, կը նկատնեք որ. Սէբէմանի ճշմարտ Ան անաւոմք գործըլը, որ Ա-ի իրո՞ւն թէլյըր Համանուն (The true woman) երկասիրութեան հետեւողը թէեամբ գրուած եւ սատերուած արդին ծանօթ է, ըստ որում մաս առ մաս Հայրենի օրաթերթին մէջ՝ “Սզնիանց համար ու խորագիր տակ հրատարակուած է, եւ այժմ հարկ տեսնուած փոփիտութիւններով ու յաւելուածներով առանձին մատենի մէջ կը ներկայանայ մեր առջեւ:

Մատենալը 200 էկի մէջ կ'ամփոփէ 31  
դլուխ, որոնց մէջ կը խօսի Հեղինակը կնայ աղդբե-  
ցութեան, աղջկան մը կոչւցան, գ եղեցիկ Հոգւցն,  
Ֆիզիքական ու մասաւոր կրթութեան, ունայ-  
նամառութեան, քաղցրաբարյութեան, աշխա-  
տութեան, հնայիշեալ ժամերուն, կարգի ու կանոնի,  
ծշգապահու Հաստատամութեան, յարատեւու-  
թեան ու բարեպատրիքեան վայ, զանց չ'առ-  
ներ խօսի աղջկան իբրև դուստր, քայլ եւ  
տիրուհի վիճակներուն, ինչ մասի մէջ սիսա-  
մերուն եւ ուրիշ կարեւոր ու շահաւետ խնդիր-  
ներու վայ:

Մեր վերեւ բացատրած գալաքիաները  
Ներդաշնակութեալք բազմաթիւ առողջ սկզբ-  
րունքներու՝ Կը բեղմանարեւ գրքին Եցերը, որ  
պասաճաւաւ զանց չենք կնար ընեւ Թո. Աէքիւ-  
մանի երկասիրութիւնը զերմասպէս յանձնա-  
րարեւ ծնող ըներու ուշադրութեան բայց գիւստ-

որպար ընթերցանութեան ու գործադրութեան աղջկանց, որոնց համար յատկապէս ու ուստի է:

թէւ և զր. Սէլքէմանիներկայացոցած կնող  
տիպարին ամբողջական չէնքը՝ իմաստասիրօրէն  
պատրաստուած՝ իրբեւ հիմն ծառայող լայնա-  
ձաւալ բաժանմանց ցանցի վրայ բարձրացած չէ;  
որ գէպքին մէջ կնոջ տիպարն իրբեւ Հաստատ  
յատակէ անշատուող Նրբարուեստ քանդակ մը  
իր վկենական կասարելութեամբ մտառու աշքին  
կը ներկայան, ապաստ ամենայնի չըլք կրնար  
ըստ թէ Հեղինակին իր փառած նպատակին մեր-  
ձաւորապէս հասած ըլլպյա: Վիտաելվ ենթական  
որուն յատիպացած է մատեակը, Հեղինակին  
ընտած է իրեն ուսուցողական-վիպական դիւ-  
րամատարելի եղանակը, որուն հետ գորորդիկ գրիէ  
մ'ու սիրուն աշխարհ Հաբար մը միացընելով, յան-  
կոցից է կերպով կը նկարագրէ աղջկան մը կեանքի  
զանազան յարաբերութեանց ու ասպարէզ-  
ներու մէջ Հարկաւոր եղած բարձրամասնական  
կատարելու կերպները, որոնց ասացամանի կը կարո-  
ւուսէ աղջկունը, ցանալով մէկ կողմանէ անլա-  
սրտին վրայ ազգել, միւս կողմանէ ընդէլացընել  
անձնու կնոջ ոչ այնչափ համակրելի գաղափարին  
այսինքն խրու հողու թեան եւ սկզբանքի:  
Համեմ մաս շարժիլ:

Գործն վրայ մասնաւոր քննագատութիւն  
մը զրել չէ մեր Նպատակը, սակայն եւ այնպէս  
զանցչենք ըներ քանի մը խօսք ըստ գլխաւորաբար  
աղջկանց Փիլիպական կրթութեան մէկ կարեւոր  
ինգրին վրայ, որոն հեղինակին առօտք լրաման  
հետ շկրցանք վերջնականապէս հաշտուիլ: Կա-  
րեւոր խնդրություն լուսաւորութեան համար, յառա-  
կը բրենենք Հեղինակին, Փիլիպական կրթութիւն՝  
աւանդնելու համար:

“ԸստՀանքավէս տարածուած պալա կարծէք  
մի կայ, իբրև թէ ձաւուրական ուսումն պատճառ  
Կը ըլլաց որ աղջկեներ Փիգեսպէս վաստաղող Վը-  
լան Բայց հայ Հարցուն չկայ թէ աղջկեներ  
ամենն առաջ ինչ էնչ ուստե՞ս, ինչ կ հայուն ինչ  
չնչեն, բնու մարզաքններ կ'ընեն. Աղջի կը որ  
իր Փիգեսպէս կազմութեան յարմար եւ բաւա-  
կանապատ սանդու շառներ, որ ի սեր հորով ա-  
ռաջազնաւահան ըլլաց շառ հեռու զգ անսեներով  
իր պատճէ ինքնաց, որ սեղմբանի հեղմացից  
անկին մէջ կը սեղի ու կը սեղէմ մէջքը, որ բարձր  
կրունկվ եւ շառ բարձր երանով կօշկներ կը  
հանին, որ սենեակին ապականեալ որ միայն  
ծելու կը դաստապատ ինչողեք, եւ եթէ գործ-  
ցական է՝ դաստապատին սասնից շնչուած եւ ար-  
տաշնուած մէմնուրով Փայտ կը շնչէ որի ի գում,  
որ իբրև զօսուածք թէ զօմափափ դունչի ի գում,  
սեղունին փոր կը իր միայն իշխան, մասկան կ'ուցք

որ քաջաւողջ ըլլայ, պյտերուն վրայ վարդեր փրթ-  
թին, շեմիւններուն լուս կեռաներ հասուններուն՝  
“Աւսանին է, գրպար է որ մեր աղջիններուն  
առաջաւոթեանի լր վասակ կրսուի յամաս և Այն,  
դպրոցն է, չենով ու վարութեամբ անկարգ եւ  
հակառապջական դպրոցը, բայց ոչ ուսունքը: Բայ-  
սունքի եւ ուսումնականի շայլութիւնն է չարիքին  
պատճուք, եւ ոչ թէ դպրոթիւնը: Ուրեմն մասու-  
որ աշխատաթիւնը չէ որ Փիգիբանն կազմու-  
թեանը կր վասակ: Տարիելն պատճուք ուրիշ տեղ  
փնտուելու է:

Եւելորդ է ըսել՝ թէ Հեղինակին փրոց  
ինչ ընդդիմանալով միօք չունիս հայկազուն  
աղջկանց “այսերուն վարդերը, կամ “ըրթունք-  
ներուն կեռանելը, յափշակել, եւ ոչ այ-  
սկիոտթեան ու անկրթութեան պատճառն  
հանդիսանալ: Ցարդ ինու Հեղինակին շատ ծան-  
րակշիռ պատճառները, մենք մեկ երկու հեղինակին  
աղջկանց բնութեան հետ կապակցութիւն  
ունեցող ինդրոց մասին բացարած կարծիքները  
յառաջ կը բերենք, որոնք լսու բաւականի մաս-  
ծիւ կու առն:

Ռեօւլէր՝ Խորհուրդ Հեղինակ մը՝ իր “Պնոց  
ինդիրը, մատենին մէջ (A. Rösler — Die  
Frauenfrage 1838 էջ, 89) հետեւեալը կըսէ:

“Այսորահաս արքունքը շատ աւելի աղջ-  
կանց թէ գուարացնեկ մտաւոր զարաւումը  
քան թէ մանչեւու: Խթէ աղջինները՝ առանց  
նայերու այս Փիգիբանն խանդարման անհրաժեշտ  
ուսման սարսկնեք, անոնց մեծ ագոյն մասին  
մարման ին լսական զարդարման պատճառ  
կը բլլանք:”

Ծանրակշիռ է նոյնպէս Ըառալպուրին ինման  
ծանրախոչ եւ փորձառու Հեղինակին իր “Դրախտ  
կանանց, մատենին մէջ (Al. Schaumburg — Das  
Paradies der Frauen 1893 էջ 71) բացա-  
րած կարծիքը:

“Ով որ իբրև ուսուցիչ յարաբերութեան  
մէջ գտնուած է հայտարարու պյառիս տարիք  
առած աղջիններուն հետ, ուղիւն մեջ արքունքի  
զանազան կերպարախութիւններ տեղի կառնե-  
նան, առ դիմէ՝ թէ ինչպիսի Փիգիբանն ու  
հոգեկան փոփոխութենք պյառիս արքարաններուն  
վրայ կը կասարուին, թէ քանի քանին անդամ  
հայրեր ու մայրեր զանազան հերեւ շասառվականն  
պատճառ յառաջ կը բերն, եւ թէ որպար յանախ  
դպրոցական կանանար երթեւեկութիւնը առանց  
շնորհիւ կը կրէ, եւ նոյն իսկ ի պատճ դպրոցման կը  
մատճանի՝ թէ ծնողը ապագային մենք հնա-  
րաւուր չարիքներու բլլանքի ծիրեւ զարդա-  
ցնելու տեղ, իսկնեւութեամբ լաւապայն շաման-  
րին ուսմանքը ժամանակաւորպատիւն դադրեցնել-  
տալ աղջկանցն:

Կասարելով թէ յիշեալ Հեղինակներն վեցող  
խարելու բնաւ պատճառ չունեցող անձնիք են,

եւ ամէնէննուազ այնպիսի տողեր ընթերցողներու  
վրայ զաւեշտական տպաւորութիւն մը թողլու  
մօրով գրած են, հարկ է որ զգուշանակը —  
մէր աղջկանց օգտին համար — “ընդ հան-  
րապէս տարածուածն է, “շատ ընդ հանրա-  
ցածն յաճախ կրկնուածն կարծիքները վճռու-  
ղապար իրբու խաւ հրատարակել. լաւ է որ  
պայմանի կեպքերու մէջ ալ բռնենք միջնամբայ,  
որ ուկեղինիկ ճամբայ անուանուածն է: Մատարիր  
կըննենք երկրորդաբար այն տրամաչափական  
հակառած մեռն որ զ. օր. Խէօսէրի վլրցիշեալ  
կարծիքն եւ Հեղինակին (էջ 78) թէեւ փաս-  
տոց ամրացած՝ սա լսածին մէջ կայ:

“Ծատ ընդ հանրացած կարծիքը մը կայ  
թէ աղջինները մանշերու շափ մասւոր ազմասու-  
թեան չեն կընար տոկալ իրենց ազմասութեան  
պատճառաւ: Անկայն շատ մը փաստերով հա-  
տուածն է թէ պյառածիքը սիսաւ է, եւ թէ  
աղջիններն ալ կընան մանշերու շափ մորիք յո-  
գնութեան դիմանալ առ անց ասուղութիւն-  
նին վնաս եւ լոււ:

Ի բլլը նորուի մեղի բաղձանք մ'ալ  
յայսնել: Է՛ գլուխին մէջ, ուր աղջինն մը իրբու-  
ու զըմարիս Տիրուհին վիճակին վրայ կը խօսուի  
քանի որ պյա խօրպակիը ճշմարիս ամուսին վեր-  
առութեան տեղ դրուած է կը բաղձայնիք  
նկարագրուած տեսնել կոնջ ընտանիքի միջա-  
պայրին մէջ ունենալու պատշաճաւոր գիլքը,  
պարտքերն ու յարաբերութիւնները դիմասորա-  
բար իրբու սիրուհի իշխանութիւնն ու ճօխու-  
թիւնը մանաւածն էրկան նկառամար: Դարուս  
էմանակնեներու, էլցիկիններու, էմանակնեն-  
ներու եւ այլ օններու ժխորին մէջ զար-  
մանարի չէ, եթէ աղջկանք ալ գալափարներ  
շփոթեն: Խօսքերնիս չերկացընելու համար զանց  
կըններ պատմէլ յինքեան անմեջ աղջինն մը  
զուարձալի ու հետարգրական բայց եւ ցաւալի  
դէպք մը: Գիտութեան ասպարէցին մէջ՝ գրու-  
թեանց մատուցած յառաջարիններէն շահաւ-  
էտ, իզրակացութիւններ հանելուն մէջ աղջկէ-  
ներն ալ ճարտար են, ուստի գանդանաւանդ ան-  
ցընել ու հեծնել (կըակն ու քամակը յայսնի են),  
կոնջ գերազանց իրաւունք ու վախճան կը սկսին  
համարի, եւ այսինու բարեկաջող մղուալու-  
սինէ վլրէ՝ երբ յանկարծ ասրբեր բան մը  
բարձար արքարապատիւ: պարսն ամուսնակիցը՝  
նորանշան բան մըն ալ կ'ուզէ մեծապատիւ տիկին  
կոպակիցը: Թէ չյաջողլէ Աննայէն կայիխափայ:  
կայափայէն Հերովդէնիս անվերջնալու պատցու-  
մըն է որ կը սկսի, եթէ բարձրապատիւ սուրբ  
միամսութեամին, մը յանձն չառնու: “ի սէր խա-

զաղութեան, փրկարար շղուականի խնարհ երկրպագութ ըլլայ: Արդ հաս որ Հիմտէկարաններու եւ Փիրութնաներու քով մուտ սկսած է գոնել, կարող է Հոգիփախմներու եւ Սահմինիներու քովն ալ գտնել. եւ եթէ Հեղինակը պատգային այս տեսակի ինդիբներու հայեցական անձնանին մէջ ցիրուցան, յայնին ու լրեւեայն հայուղած անձնան մէկ ամփոփ եւ լրաւառոր գլուխի մէջ զետեղէ, առաւել եւ չնորապարտ կը կացուցանէ իր բնմթեցողները:

ՅՈՒԳԱՆԻՒԽԵԱՆ ՄԻՔՐԱՆ. — Էնարիկ. Ժաղվար-  
դական երգիր: Կ. Պոլիս 1895 Տպաք. Աստուրեան. 12,  
Էջ 16. Գինը 1 Ղրշ:

Հեղինակը ծանօթ է արդեն իր ժողովրդական բանաստեղծութեանց բովանդակութեամբն ուրիշ հարաբեկութիւններով, որնք հարաբեկութեան մէջ ընդունելութիւն գտած են: Իր Սփոփանք Բամկին սպառած է, իսկ դրական կեանքի նուազները, արգեն երկրորդ տպագրութեան արժանացած են: այժմ կ'ընծայէ մեզի Հեղինակը իր թէեն փոքրիկ բաց սիրուն քնարիկը, որ ուժը համեմատաբար համառօտ ու ընդարձակ առանաւոր (ժողովադական երգեր), կը բոլովանքակէ ։ “Ճաթօն, “Ընճարակը”, “Ըռարդիկիսամունքն, Խաչին առաջըլուն”, Խմբման գիշերը”, Թօրացըլիկ եմ, “Վարդապակետին Ցոքը լեսանը եւ Նոր Փեսան”, են այս երգերուն խորագինները: Ատանաւորնեն ընդհանրագէւ լաւ կազմուած եւ սահուն են: Խմբման գիշերէն, Հետեւ եալ պատառիկը

Ո՞ւր մինաց, ո՞ւր է աս տարի դարսն,  
Փոքին ու զբակին ամսա օճեռն.

Φοιχήν πε φρέστην ριώ μαστο ορέρων.  
Ζωστά τι φιαστο μδοντιώ, ληριό δράμεο,  
Φοηρογύν βινκέρε κελ, ληστο μερή ληστομένα:

**Խօսքը մէջերնիս, ալ չունիմ շապիկ,**

Առքերս որ ըստ, շատոնց են բոպիկ.

Անը կը քաշեմ չոր հացի մը.քլուս,

Այս է ինծի պես մարդուն չուլչըլուտ:

Հայ, գեշ կատակ չէ, ծերուի Ա. Յա

Թասմուէ մօրուքը, ձուն ժափէ լոփ

Պափ, ապա, ինչ ցուրտ է, ասուեր է գեղարդը:

Հրմեռ կայ ձրմեռ, դեռ ասոր ետքս:

ի շատէ լցոս կը սփռէ “քնարիկին” Դ

յատկութեան ու լեզուական նկարա.

ՊՐ. Յովհաննիսեան սիրող է ժողովրդա

իութեան, իսկ լեզուի կողմանէ կը հե-

յնչափ ժողովրդական իսկական ռամկօ

մի ընտանեն կան սարբառի: "Քնարիկին,

и съществуващите във времето на този път

բը յաճախ յասկուցիչ տպահութեան մէջ վէլերութիւն մասս:

**ողուն ընթերցողին վըայ:**

## ԱՅԼԵՐԱՅԼՔ

FEDERAL BUDGET

**Հանունքի Պեհանջիռ թագառը:**

Գաղղին գրեթե երկու տարրը պէտք ունէր արեւմտեան Ափիիկի՞ Տահօսիկի սեւա-  
մլրմ իշխանն կատարելապէս նուածելով հպա-  
տակիցներու։ Եւ այս գործու որ դաշինացի  
Տօսու (Dodos) զօրապետն էր յանձնուած,  
սոսոգիւ դիրին չէր, որովհետեւ ու Տահօսիկ-  
ացին ոչ միայն ազգին լնդհանուր պաշտպա-  
ռութիւնն ունիրական ապարագ կր համարուի,  
այլ նաև իշխանն անձնի պաշտպառութեամբ հա-  
մար ունի Աւազնեան քաջամարտ գունդ մը, որ  
800 մարտիկ՝ յամունութենէ նիւնակամ Հրա-  
ժարեալ կանացմեց կը բաղկանայ, որոնք իրենց  
յանդգնութեամբն ու քաջամարտութեամբն այ-  
րերն ալ կը գերազանցնեն։ Իրենց պաշտպառու-  
թեան գործիներն էին՝ գաշցն, գերանդի, ա-  
ղջղն, եւ ասկէ զաս ուրիշ բազմաթիւ կրինահար  
Հրացաններ եւ հին ատրճանաներու։ Բայց այս  
ամեայն չկրցան իրենց օգնել։ յամին 1893  
Աւազնեմբերին Գաղղիացից բարեպարզմն վաս-  
արեկեցին։ Խիկ իր մարդիկներէն լքուած ու  
մասնուած Աւազնաւութեագւողն մերթ այս եւ  
մերթ այս գիւղի մէջ կը պահուըտէր, իւր ան-  
ձնի հետամասներէն պրծելու։ Համար։ Այս  
աննաստ բախտէն ալատելու եւ գիւղներու-  
գութեն ու խանդաղատութիւնը շարժելու։ Հա-  
մար, 1893երրորդ տարւոյ Սեպտ. 30ին Պէ-  
հանգին վերջնին մարդաղործ կատարել տուաւ իւր  
քով մասցած սակաւամիի գերիները մորթել  
Հրամայիւլով։ Սակայն գիւղ իւր շերթ պաշտամաց  
չսկցին, եւ Կաղղիացից սաստակպէս կը հաւա-  
ծէին։ Երբ վերջապէս ի յետին կարուութեան  
հետամից մերձենալին իմացաւ, մեծ ցաւող իւր  
մայրն ալ զաշել Հրամայեց, որպէս զի անգիի  
աշխարքն իւր կլէկէլ հօրը Հաւատարութեամբ  
պատմէ Հոռ իրեն պատահածներն որ թերեւս  
ասոր գարման տանի։ Սակայն գեռ նոյն օրը  
Յունուար 25ին ստիգմանցաւ ուէհանզին փոքր  
գիւղի մը մէջ յաղթակինն Գաղղիաց կամաց ա-  
ռանց պայմանի անձնատուր ըլլա։ Ոէհանզին  
Տօսու զօրապետն տարսեցաւ եւ անից քա-  
տուար ծովերեայ քաջապէս ուր կաղնաց  
ստուար տախտակներէ շնուած պատուարի մը  
իւր բազմասերւուղ ընտանեօք հանդերձ ար-  
աւելուեան։

Գաղղիացի Նմանահան մը ինզրեց իշխանէն որ իւր սնտանեօրն Հանդերձ լուսանկար